

ն ծանրակալեանը հետ հեղանամբոյր քաղցրութիւնը՝ որով ամենայն տեսողաց՝ սիրտն իրեն կը գրաւէ, եւ մասնաւոր կերպով օսմանեան տերութեան հպատակաց սէրը, վստահութիւնն ու մեծարանքը արժանաւորապէս կը վայելէ :

ՊԱՐՈՆ ԳԵՌԳՅ ՏԷԼԼԱ ՍՈՒՏՏԱ .

Դեղագործութեան գեղեցիկ եւ օգտակար արուեստը սովորող սակաւարիւ արեւելցիներուն մէջ մեծ պատիւ ստացաւ այս օրերս Պարոն Գեորգ Տէլլա Սուտտա Կոստանդնուպօլսեցի ազնիւ երիտասարդը : Բարերարոյ եւ բարեկիրք բնաւորութեանը հետ կարգէ դուրս սրամտութեան տէր ըլլալով, քանի մը տարուան մէջ այնչափ յառաջացաւ որ փառաւորապէս անցուց այս օրերս իր քննութիւնները, եւ Փարիզու Բժշկաբանէն դեղագործութեան վկայագիրն ընդունեցաւ :

Այս տարի ապրիլի 1 ին ընտրուած քսանութրը Նէրքին դեղագործ կամ Յժանդակ դեղագործաց ի հիւանդանոցս Փարիզու ըստածներուն մէջ մտեր էր Պարոն Տէլլա Սուտտան : Այն ընտրութեան հանդիսին մէջ Պարոն Պուտէ, որ ընտրող դատաւորաց մէկն էր, իր խօսած ճառին մէջ այս զովաստը տուաւ մեր հայրենակցին . « Բերնով խօսուած « ճառերուն վրայ աւելի զո՞ն եղանք . ձեր մէջէն « ոմանք այնպիսի կարգաբանութիւն ու պար- « զախօսութիւն մը ունէին որ յայտնի ապացոյց « է իրենց ուսմանը հիմնական ըլլալուն եւ մտաց « ուղիղ դատմանը : Այս կատարելութիւնները « մասնաւոր կերպով մը երեցուց Պարոն Գեորգ « Տէլլա Սուտտա, որ օտարական ըլլալովը՝ շատ « դժուարութիւններ ունէր յաղթելու . անոր համար « ալ Մըցանքին մէջ իր վատերկած կարգը ուրիշ- « ներէն աւելի պատուաւոր կըսեալով : »

Իսկ օգոստոսի 30ին ընդարձակ եւ գեղեցիկ ճառ մը խօսեցաւ հրապարակաւ *ամմոնիոն* ըստած բնաւորական նիւրոյն վրայ, որով եւ Առաջին կարգի դեղագործաց դասն անցաւ : Այն ճառը փառաւոր տպագրութեամբ Օսմանեան վեհապառնքեանկային նուիրեց՝ տաճկերէն ու գաղղիարէն ընծայականով, եւ ինքը դարձաւ իր հայրենիքը ի Կոստանդնուպօլիս յուրախութիւն ազնիւ ծնողացն ու բոլոր հայրենակցացը : Յուսանք քէ իր օրինակովն ալ աւելի յորդորուին ուրիշ արեւելցի երիտասարդք այսպիսի կենցաղօգուտ արուեստից եւ

գիտութեանց քաջութեամբ հետամուտ ըլլալու, աներկբայ վստահութեամբ մտքերնին ղեկով քէ անխոնջ աշխատութեան պտուղն է հաստատուն պատիւ եւ ճշմարիտ երջանկութիւն :

ԹՈՌՈՒՆԵՔ ՄԱՀՏԵՍԻ ՀԱՆՆԻԿ ԱՄԻՐԱՅԻ Ի ՓԱՐԻԶ :

Փարիզու Կրքնէլ արուարձանին մէջ նոր բացւած Բազմալեզու Վարժարանին մէկէն ի մէկ ծաղկիլն ու յառաջադիմելը որչափ ալ դժուարութիւններ ունենայ, սակայն հիմնադրաց բարի եւ ազգասիրական դիտաւորութիւնը, առ Աստուած ապաւինութիւնը, անխոնջ եւ աննկուն աշխատութիւնը, եւ մանաւանդ քանի մը ընտիր իւր պատուաւոր անձանց յորդորանքը՝ քաջալերութիւնն ու ձեռնտութիւնը, անակնկալ կերպով դիւրացուցին այս ազգային գործոյն սկզբնաւորութիւնը : Նիւրական նպաստները առ այժմ քիչ ալ ըլլան, ամենահարկաւոր էին, եւ քանի մը տեղէ սկսան հասնիլ, շատ տեղերէ ալ խոստացուեցան . իսկ բարոյական բազմարիւ խրախուսանաց մէջ առաջին տեղին ունի ըստ բազում գլխոց այն գործնական ու նշանաւոր քաջալերութիւնը որով հաճեցաւ պատուել զմեզ Մեծապատիւ եւ ազգասէր Մանտեսի ձանիկ Ամիրան, եւ ինքնայորդոր ու յօժարակամ սիրով սոյն Բազմալեզու Վարժարանս յուղարկելով՝ լիուլի վստահութեամբ մեր խնամոցը յանձնեց իւր երկու սիրելի, ազնուարարոյ եւ ուսումնասէր բոռունքը, այս ինքն Սիմոն Փափագեան ու Խաչիկ Մալխասեան պայազատները : Ձեռք երկրայիւր որ ասոնք քիչ ժամանակէն յառաջադիմ ըլլալով հայկարանութեան, լեզուագիտութեան եւ զանազան ուսմանց ու գեղարուեստից վարժութեանը մէջ, մեծապէս պիտի աւելցնեն իրենց ազգատոհմին՝ որով եւ բովանդակ ազգիս՝ պարճանքն ու պայծառութիւնը, նորատունկ վարժարանիս ալ ապագայ բարգաւաճութեանը պատճառ պիտի ըլլան՝ ըստ ազգասիրական բաղձանաց Մեծապատիւ Ամիրային :

Վարժարանիս այս բարերադպրութեան մեծաշանասիրութեամբ գործադիր եղաւ մեր մեծարգոյ բարեկամ ու Գործակալը Սահաիս Աղայ Պերպեռեան : Որոնք որ այսուհետեւ յօժարին Բազմալեզու Վարժարանիս վախճանին, ընթացքին ու պայմաններուն տեղեկութիւն ունենալ, նոյն պատուելոյն քով կը գտնեն նորատիպ Յայտարարութիւնը . եւ երբ աւելի մանրամասն բացատրու-